

L'Arménie et la question arménienne, avant, pendant et depuis la guerre (Հայաստանի և Բայկականի Բարգը, պատերազմի տարիներին մասնակի և առաջնորդ պատմական հայություն) — Հրատարակութիւն Հայ-Համբարձու-ստոթեած Պատուիրակութեածք. Պարիս, 1922:


Քառածալ 9 թերթերէ (187 էջ ընդ ամէնն) բաղկացած գրքոյկ մնէ, ազնիւ թղթով, մասուր տառերով ճաշակաւոր հրատարակութիւն մը, իր արտաքինով և ներքին պարունակութեամբ շատ պատուաքիր հրատարակիչներուն։ Մէկ շունչով ծայրէ ծայր կարդացի։ հետաքրքր գրութեամբ սկսայ, յուզմունքով շարունակեցի, զայրոյթով աւարաեցի։

Կը սկսի Հայաստանի գրայօթ պատմական – աշխարհագրական տեղեկութիւններով (էջ 7–10). յետո կը պարզէ Հայաստանի և հայկական հարցին կացութիւնը՝ նախ գերջին համաշխարհական պատմագրմբ (էջ 10 – 13), և անկէ գերջը կ'անցնի իսունի անոր կացութիւնն գրայօթ՝ պատբազմին սկիզբն մընչն զինքնադպրաք, պաշտօնական վակերպերով հաստատելով պառաջքերած դէպարտան ստուգութիւնը (էջ 14 – 24):

Հայ - Հանրապետութիւն տիտղոսով յատուկ գլխի մը մէջ (էջ 24-29) կը թուէ մի առ մի այն վարչական և տնտեսագիտական բարեկարգութիւնները՝ զորս հայ ժողովուրդը գործադրեց երկուու ու կէս տարուան կարճ ժամանակամիշ Ծոցի մը մէջ՝ իր առաջամանակեայ ապահովեալ Հողին վրայ, որով ցոյց տուաւ աշխարհին թէ Հայութիւնը որքան մէծ յարմարութիւն և կարողութիւն ունի ինքզինքը բարեկարգելու բայց զգաբանացար այդ բաղադրակիթական արշալոյց սը իսկոյն կը մթնէ՛ ի վաս Հայ - Հանրապետութեան կիրուած զինազարդի մը հնտևանդով, ուսկից կը ծագին Քէմալական կամ Ազգայնական Խորլեբու յաշողութիւններն ու բանութիւնները (էջ 30-31), որոնք կ'ոչնչացնեն Աէքրի զաշնազրին որոշութենքը (էջ 32-35), որոնք ստորաբարող Պետութիւններու անհոգ և անգործ վարմնանքով՝ ոչ միայն ապարդին կը մնան, այլ և կը յանգին այս հնտեանփին որով ազտա Հայ - Հանրապետութիւնը կը բռնաբարուի իր գրացինքին, և կը ջնջուի՛ մաս մը բոլցերկական և մաս մ'ալ Քէմալական յափառակութեանց ու խժգժութեանց մինչն այսօր (էջ 36-42):

կիլիկիա և փամենկ-թիւնարական միարանեռ-
քիւն զլութք (էջ 43-48) աղեսալիք ողբերգու-
թեան թատրոնին ուրիշ տեսարան մը ացքիր-
նուս դիմաց կը պարզէ; Դարձեալ հայ անձնա-
նութութիւններ, քաջարութիւններ, պատմական
և աշխարհաբարկան իրաւունքներ՝ որ կը լքուին,
մանաւանդ թէ կը դաւաճանուին այս անզամ-
ոյ յայտնի թշնամուի մը, այլ որ աւելի կսկզելին
Է՝ կեզդ բարեկամէ մը, որ հուսկ ուրեմն իր
դիմակը երեսէն վար առնելով՝ կը գոչէ հային.
«Հակառակ իմ պաշտօնական խստառեմներուս
և յայտարարութիւններոււ, հակառակ քու բոլոր
իրաւունքներու՝ զորս խստովաներ եմ, իմ
շահու կը պահնջէ որ լքեմ զքեզ անոր ձեռքը՝
որուն դէմ զուն նիծի հետ միացած պատիրազ-
մեցար՝ իմ շահերս պաշտպանելով... Կը զբ-
ժուարին, կը զարմանան ըստի բայց տես որ
ես մինակ չիմ քեզի հետ այս կերպ վարողը...
Կարոք ազգի պատմութիւնը հին ժամանակ-
ներէ մինչև մեր օրերը, պատի համոզուիս որ
այս եղածը նորութիւն մը չէ քեզի համար...
պատոհական ցաւով ցաւակից եմ քեզի, բայց
չեմ կրնար իմ շահու քու իրաւացի ցաւէդ ստո-
րագասել»:

Յետ խօսելու տարբեր գլուխ մ'ալ (էջ 48-52) յոյն բանակին խորտակման և փոքրամասնութեանց ապառովութիւններու մասին՝ կը յիշեցնէ թէ ինչպէս եւրոպական դիւնազիտութիւնը հայ-հայրենիքի խնդրը այլակիրպեց հայկական -օջախի (այսինքն՝ հայ բնակավայրի մը) խնդրոյն, օջախ մը՝ որ առանց գառելու մարթեցաւ... Կերչին գուուիը (էջ 53-57) Հայ փաստաւ կամնելու ինչիքը անելիք քան սրտաճմիք տեսարան մը կը քանայ առծենինս... աւելի քան 700,000 հայ մերկ կողոպուտ տուներէ, կալուածներէ և ապրելու միջոցներէ աշխարհի ամէն կողմ ցանած ցրուած՝ աշքենին կը յառեն գէպի Լոզան՝ անձկանօք լսենու թէ արդեօք Հայաստանի անկիան մը մէջ պիտի տրուի՞ եւրոպական դիւնազիտներէ Հայերու սեփական տուն մը, ազատ՝ ստարին բռնութիւններէն, ուր կարենան հաւաքուիլ իրնոք, և հայ ցեղին ապակ զարձած անշնկնելը տոկունութեամբ և աշխատասիրութեամբ վերսկսիլ կազմելու բայն մը՝ ուր ազատ շունչ մ'առնելով կարենան ապրիլ... Ոչ, ոչ. մի յուսար, չաղչարանիներով դիւցանացած խեղճ հայութիւն. ոչ զիեզ հալածող թշնամիք զթութեան այդ կաթիլ պիտի ունենայ և ոչ պարեկամ կարծուածներդ այնքան մասնաւուն զացման ազնութիւն՝ որ կարենան



ժայի բարձրացնել և գոչէլ բարբարոսին երեսն ի վեր «Ալ բաւ է», այլ պիտի քենին անոր և ըսեն. «Ուգերուոց աշջեն ինկա՞ զը պաղա-սինք քեզմէ որ ողորմիս այդ խեցերուն». իսկ այդ խօսքին ալ հովը պիտի առնէ տանի...»

Տարաբանիս Հայութին, մի՞ յուսար՝ որպէս զի ակամ մ'աւ աւելի յուսախաբ չըլլաւ. ար-դարութենէ, մարդկային արժանապատութենէ և քրիստոնէական բարոյական սնանկացած ներ-կայ ժամանակին վրայ յոյս մի՞ ունենար. առ այժմ դու քեզի ապրելակերպ մը ճարէ այն եր-կիրներուն մէջ՝ որոնց ազնուասիրու բնակիչները քեզի ապաստանարան մը շնորհեցին, միշտ հաս-նի ժամանակ մը՝ որ այլասերուած ներկայ վար-չութիւնները յեղափոխուին, մինչեւ որ արդա-րութեան ձայնը չեղնառի, մինչն որ քեզ քու բնիկ երկրէդ հանածակուն վարող թշնամի ան-գամ համազուի՝ թէ իրեն նախնիք անենատես ու վասակար քաղաքականութիւն մը զործա-դրեր են՝ կործանելով իրենց իսկ օգասակը պա-տուար մը՝ որ Խուսին Թուրքիայէն կը բաննէր։

Հրատարակութիւնը օճին յաւելուածներ և երկու աշխարհազրական քարտ ալ կը պարու-նակէ՛ հնանեալ կարգով. 1. Ցուցակ մը բնակիչ-ներու թիւերուն 1912ի մէջ խնդրոյ նիթ եղող վեց Վիլյայէրներուն (Կարնոյ, Վանի, Պիթլիսի, Խարբերդի, Տիգրանակերտի, Սեբաստոյ). — 2. Ցուցակ մը վերոյիշեալ Վիլյայէրներուն և կիրկիոյ բնակիչներուն 1914ի մէջ և ընդհա-նուր հայութեան թուրքիոյ սահմաններուն մէջ (2,026,XXX անձ)։ — 3. Ցուցակ մը Անդրկով-կար (Տփիխ, Քութայիս, Գանձակ, Բաքով, Երեւան, Կարս, Պաթում, Սոխում, Զաքարթալի) բնակիչներուն՝ ըստ այլ և այլ եղեցու. — 3. (Կրկ.). Ազգաթուական ցուցակ զանազան եղե-րու՝ որ կը զանուիրն Հայ-Համասկանութեան սահմանին մէջ։ — 4. Ազգաթուական ցուցակ քնակչաց Հայաստանի 1914ի մէջ։ — 5. Ազգագրական ցուցակ մերձաւորական թիւով Թուրքիայի, Պարսկաստանի, Ամերիկայի, Խոսիսի և Կուրուքի զանազան կողմերը ցրուած Հայերու 1922ի մէջ (3,004,000)։ — 6. Պետա-կան անձերու յայտարարութիւններ և պաշտօ-նական գրութիւններ՝ ի նպաստ Հայաստանի (էջ 73-108)։ — 7. Հայերու զինուորական աշակ-ցութիւնն ի նպաստ Համաձայնական Պետու-թիւններուն (109-137)։ — Ա. Քարտէզ փոքր Ասիոյ, Բ. Քարտէզ Հայաստանի։

Ցնութիւնս Կմբեմ՝ համառու խօսքով մը։ Այս հրատարակութիւնը կոթող մ'է, որուն վրայ

արձանագրուած են վերջին տասնեակ տարինե-րուս մէջ Հայերու օգոստակար զործունէութիւնն ի նպաստ Համաձայնական Պետութիւններուն, և վերջիններուս անգործութիւնն, մանաւանդ թէ աղիուարեր զործունէութիւնն ի վաս Հայե-լու։

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՅԵԼԻՆ

ԱՅԼԵԼԱՅԼԵԼ:

«ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՏՁՅ ՀԱՅՈՑ ՄԷՋ»

ԱՅԼԵԼԱՅԼԵԼ

Այս վերջինագրին տակ «ԱԶԳ-ՊԱՀԱԼԻ» ի 1922 Գեկու. 11-14 թիւերուն մէջ շարք մը յօրուածներ հրատարակեց Պ. Ալու-նալեան։ Պատմական տիսակէտով անշուշտ գնահատակի են յարգելի հեղինակին տուած մանրամասն տեղեկութիւնները, սակայն զժրախտարար նոյնքան յաջող չէ անոր գրիչը՝ երբ կրօնական ինդիրներ կը շո-շափէ։

Ներուի ըսել որ այդ զրութեանց մէջ մինչ դուրս կը ցայտէ փարելի սէր և զմյալանք բողոքականութեան հանդէպ՝ հոն մէկէն աւելի անգամներ հակասական զաղափարներու աներկիւդ արտայայտու-թիւններ կան, ինչպէս ընթերցողը նշմա-րած պիտի ըլլայ։

Պ. Ալունալեան ջանց մ'ունի տեսնել հայ ժողովրդեան մէջ բողոքականներ՝ նախ քան Լուտեր. ջանց մը բնականօրէն ար-դարացի, ըստ իրեն, քանի որ իր գաւանած բողոքականութեան պատուարել է. զայդ պիտի ցուցնէ ահա ազնուազրմ ցեղարա-նութիւնը, որուն համեմատ արդի բողո-քականները կը ծագին թոնդրակեցիններէ¹.

1. Մինչ Պ. Ալունալեան թոնդրակեցինները կը զե-րուատի, Հայ Եկեղեցոյ փառապան դէմք մը նարեկայ գողեցուն, սրովէանման տատրակը՝ այս մութ դոյներով կը նկարագրէ զանանք. Ալրդ զայսուիկ հօրդդրայր մեր (Ա. Նարեկացի) և վարդապետ մեծա ցննութեամբ ինշիրս արարեան իրաւա զԱլուտեց յատագով, եւ ամ-